Զ. ՏԱՐԻ ԹԻՒ 426

Կը հրատարակուի Դեկ. եւ Հր. օրերը

Կը ծախուի հատը 3,5Ղ.

ԼԻԲԱՆԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՌՕՐԵԱՅ ԱՆԿԱԽ ՀԱՅՍԹԵՐԹ

ՇԱԲԱԹ 1 ՅՈՒՆԻՍ 1929

LIPANAN
JOURNAL ARMENIEN
POLITIQUE LITTERAIRE
Place des canons 9 Rue d'Italie
Beyrouth - Liban

ԲԱԺՆԵԳԻՆ

	ՏԱՐ.	ՎԵՑԱՄՍ.
Լիբանան Սուրիա	60	35 գրւ. Ոսկ.
Արտասահման	4	2,5 Տոլար
Իրաք Պարսկաստ.	15	8 Շիլինգ

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Բլաղիաէ Գանոն 9 բիս ա'Իթալի

Գէյրութ — Լիբանան

Նամակ թղթակցութիւն եւ դրամ ուղարկել Վարչութեան անուանով

ՎԱՂԸ ԸՆԴՀ. ՓՈԻԷԱՐԿՈՒԹԻՒՆ, ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ, ԿԱՏԱՐԵՑԷՔ ՁԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

ՁԱՓԱՀԱՍ ՈՐԲԵՐ ԵՒ ԱՆՈՆՑ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Հ. Ռ. Ը. Միութեան եւ Մերձ. Արեւելքի ամեր. Նպաստամատոյցի որբախնամ մխիթարեանները, որոնք ծագում առած են Աիլիկիոյ աղեղի ազգաւոր Թուլկանէն, 1909էն իվեր, այսօր աշխարհի զանազան մասերուն մէջ ցրուած հայ գաղութներուն պարգեւած են մասնայատուկ դասաւորութեամբ, տարբեր նկարագրով ու ոգիով նոր ու երիտասարդ սերունդ մը որ դժբաղդաբար անկարուստ կը պահէ իր վրայ որբ անունը, զանիկա աւելի յատկանշական ու յաւերժական պահելու դիտաւորութեամբ, աւելցնելով նաեւ Ձափահաս որբուհի՝ որ ըստ ինքեան մատեամբ մը ընդլուծած կ'ելլայ տարագիր ցեղի մը անոք խլեակներու ճակատին դրոշմուած Որբ բառը։

Ընդհանրի քսամնեայ յիշատակները աւելի յարմար ու արամաբանական պիտի ելլա՞յ տարեօք Ձափահաս Որբերու Միութիւն բացատրութիւնը փոխանակել Հրէանատրա սաներու Միութիւն ձեւով իւրաքանչիւր խմբակցութեան վրայ բարդելով անտարակոյս զիրենք հովանաւորող բարեգործական հաստատութեանց անունը։

Ուռանց ծանրանալու հայ կամ օտար բարեսիրական ընկերութեանց հովանաւորութեան ներքեւ բացուած Որբանոցներու ուսումնական մակարդակի վրայ, որ դժբաղդաբար ներկայ դարու պահանջներուն անհամապատասխան է, կ'ուզենք ծանրանալ անոնց ընդհանրական դաստիարակութեան վրայ։

Որբանոցները, իբրեւ կրթական յարկեր, անուրանալի է որ բարեբար զեր մը խաղացին հայ իրականութեան մէջ, անպաշտպան, անհոց ու կիսամերկ հայ երկեւ որբերուն տալով ծնողական գուրգուրանք, սակայն հարկ է խոստովանիլ որ նիւթական հոգածութիւնը համապատասխան չէ եղած բարոյական հովանաւորութեան։ Որբը, որ սեւի ու հասակի տալ պատկանի, իր առհմանափակ եւ արտաշխարհի հեռ գրեթէ անհաղորդ պարելակերպով, ներքնապես եւ անկեղծօրէն սիրած է զինքը հովանաւորող հաստատութիւնը՝ որուն ինքզինքը կապուած կ'զգայ ան, մինչեւ իսկ իր չափահասութեան շրջանին եւ շատ հաւանական է որ այդ զիտակցութիւնը ունենայ մինչեւ իր կեանքին վերջը։ Այս ճշմարտութեան դրական փաստ կարելի է համարել ներկայ Որբերու միութիւնները։

Սակայն մասնաւոր շատ դոյզն պաշարով ու միակողմանի դաստիարակութեամբ իր մասնաւ հասակին մէջ Որբանոցներու հրաժեշտաւոր եւ կեանքի փոթորկալից հոսանքին մէջ նետուող որբը, հիասթափումի, յուսալքումի շատարումի առջեւ կը գտնէ ինքզինքը։ Տարիներու ընթացքին, առանց քրտնելու կերակրուելէ վերջ, երբ առանց կեանքի պայքարի գիտակցութեան, հացի խնդիրը կ'սկսի ճնշել իր վրայ, դասապարտելի չէ իր բարոյալքումը։

Շմոռնանք յիշել որ Որբախնամ Միութիւնները, յոյժ գնահատելի կանխատեսութեամբ մը, հազիւ նախնական ուսում մը ընդունած, որը կ'ուզեն ենթարկել նաեւ գործնական կեանքի աշխատանքներուն, համեստ ու պատուաբեր արհեստաւոր սերունդ մը պատրաստելու նախանձնդրութեամբ։ Այս տեսակէտով յոյժ գնահատելի է Հ. Ռ. Ը. Միութիւնը՝ որու շրջանաւարտ Սաները եւ Սանուհիները, զարթիկ զբաղմագլուխի մը տիրացած, հրաժեշտ կուտան Որբանոցներու։

Ուրախալի է ու գնահատելի որ թէ՛ Բարեգործականը եւ թէ՛ Ը. մը. Նպաստամատոյցը, իրենց շրջանաւարտ սաներու հանդէպ ցոյց կուտան նաեւ այն հոգածութիւնը զոր ցոյց տուած էին անոնց մանկութեան շրջանին։ Այս գերազանցապէս մարդասիրական նուիրումը պատճառ եղած է որ ծագում առնեն Պէյրութի մէջ Վէլէկեան եւ Մերձ. Արեւելքի Շրջանաւարտ Որբերու զոյգ միութիւնները, գրեթէ միեւնոյն ժամանակ 1924ին։

Վէլէկեան շրջանաւարտ սաներու միութիւնը իր գոյութիւնը կը պարտի, Պէյրութի համանուն հաստատութեան նախորդ Տեսուչ Տիար Յ. Գ. Ամատունիի, որ փափաքելով միութեան ու հաստատութեան մէջ կապուած պահել շրջանաւարտ կամ ինքնաբուխ սաները, պատրաստուած մասնաւոր ծրագիր—կանոնագիրի մը համաձայն, ան դամական, դասախօսական եւ այլ հաւաքոյթներով կը ջանար անոնց մէջ արթնցնել գործնական կեանքի օրը ասհմային պարտաւորութիւնները, կուսակցական հանգամանքէ բացարձակապէս զուրկ այս Միութիւնը, գաւ է ըսել հակառակ նարանոր շրջանաւարտ սաներու յաւելումին, շատ փայլուն գործունէութիւն մը չունեցաւ։ Ընդհակառակ էին ներքին պառակտումներ, հինի եւ նորի խնդիր եւ վերջապէս կուսակցական խմբորում։

Հ. ՊԵՐԻՆԵԱՆ

[Շարունակելի]

ՊԱՏՈՒՈՅ ՄԵՏՍԼԸ ԵՒ ՊԱՐՍԱՒԱՆՔԻ ՍԻՒՆԸ

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ

1915 էն ի վեր Ազգ. Մարմիններէ, Հայ Բարեգ. Ընդհ. Միութիւնն եւ հայ անհատները ամէն ջանք ի գործ դրին մահուան ճիրաններէն մազապուր ազատուած հայ որբերը ի մի հաւաքել, խնամել եւ դաստիարակել, ապագային անոնց յանձնելու մրցակ հայ ազգի վարչական դեկը։

Բայց այսօր Բարիզն ու Իրանէն ցաւ խսիր կը լսենք ու ականատեսները կը լլանք անոնց բրած հերոսութեանց զիրենք իր նամուղ մարմիններու, ազգ. կործիչներու, եւ իրենց չոր հացէն լսմա մը խնայելով Բարեգործականի դրկող ազգայիններու հանդէպ։

Կը հաւատամք թէ հօր զաւակներէն բացառաբար մին կրնայ անառակ եւ անպատասխան ելլալ։ Բրիսսաոի Ուսաքաղներէն Յուզան խաչեց իր Տերը, բայց նա անդրադառնալով իր սխալին պատժեց ինքզինքն կախաղանով. պատասխանատուն Բրիսսաոյ չէր։

Ներկայիս գանկագարատ որբերուն ըսելիք չունիմ, մենք պէտք է խորհրդածենք եւ օրս նենք անոնց անառակ բնազդին ծննդեան պատճառները։

Վարժարաններուն եւ օրբանոցներուն մէջ հայորդիները՝ որբերը—կը դաստիարակուին ուսուցչական կազմի մը ներքեւ մինչեւ 15—24 տարիքին ապա կրթական յարկէն դուրս կուգան կերակուլու իրենց ապագան, միանգամայն եւ ազգին։

Կընդունինք թէ բոլոր գանկերը միօրինակ տարողութիւն չեն ունենար, ակարները կը տարուին արտասոց հոսանքէն եւ կամ որ բանոցէն ներս գաղանի զարծող ձեռքերէն։

Նմանապէս դուք Բարիզի հերոսի օրբերու դաստիարակները, գիտութեամբ կամ անգիտութեամբ ազդակործան ուղիէն ընթացած էք։

Ընդ. Հայ. Բարեգ. Ընդհ. Միութիւնը նկատելով մի պարտաճանաչ հայրենական վարչութեան ուշադրութեանը կը յանձնեմ, լուրջ քննութեան բովէն անցնել Վէլէկեանի եւ Բարիզի անառակ որբերուն կրթական կազմերը եւ եթէ իրականին, հոն նշմարուին որբերուն գանկը կրծող միքրոպներ չի զորացած զանոնք հոգանելու պարտականութիւնը։

Յարմարագոյն ժամն է մարգարէանալու թէ, վաղը Հալէպի հայութիւնն ալ ականատեսը պիտի ելլայ մի քանի անառակ որբերուն ձախաւերութեանց, եթէ Հայ. Բարեգ. Ընդհ. Միութեան Կեդրոնը իր աչքերովն չի խորաթափանցէ հետեւեալ կետերուն.

1.— Ինչո՞ւ, տեղւոյն Որբանոց-Ընդհանոցի տեսչութեան առաջնութիւն տուաւ պ. Ադամ Յակոբեանի, եւ ինչո՞ւ Տիար Օ. Օրեանը իր ազդեցութիւնը ի գործ դրաւ անոր ընտրութեան մէջ թէ քնարուղին Դաշնակ, եւ Տիար Օ. Օրեանին փաստաբանութիւնը ընկերախնամիական կապերով զոգուած էին։

2.— Նոր, «Դիրաւոր» կը քննադատէ թէ Ազգ. Հայկ վարժարանի երիտասարդ աշակերտները Հ. Յ. Դաշնակ քլիոպի կը յանձախեն եւ երբ Հալէպի հայութիւնը կրնայ վկայել թէ հան Դաշնակ գաղափարի գաղանագողի զորեզ արծարծում կայ, ինչո՞ւ Հ. Բարեգ. Ընդհ. Միութեան Վարչութիւնը ամէն տարի հարիւր ոսկի կը տրամադրէ այդ վարժարանին, իսկ անդին, Սիւիկեան եւ Արմենական վարժարաններուն «Չի զի համար դրամ չունինք» կը բացականչէ եւ հակառակ որ վեր ջին երկու վարժարաններուն աշակերտութիւնը աղքատ գասակարգի կը պատկանին եւ կուսակցական հովեր չունին։

3.— Ընդհանրապէս արդեօք Սիւրմէեան-Հ. Ճահան Նոթարի դաշնագրութիւնէն գոտեպնդուած մինչ կարդէ ասենոպետ Տիար Ե. Մազլումեանի վրան. թէ վարչականի մի քանի անդամներուն խնայողական փաստարկութիւններէն հմայուելով կանտեսէ վերջին երկու վարժարանները եւ վարագոյրին ետեւ պատրաստուող վաղուան ներկայացնելիք գոհիկ սինեման։

Հայ ժողովուրդը արիւն է Հայ. Բարեգ. Ընդհ. Միութեան եւ Միութիւնը հայրն է հայ որբերուն, պատուոյ մեծելը եւ պարսաւանքիսիւնը Միութեան կը պատկանի։

Հայ ազգը իր պատուոյ մեծալը շնորհած է արդէն իսկ Հայ Բարեգ. Ընդհ. Միութեան. ամէն անոնք որոնք կաշխատին թուներ, Ընութեան մթնոլորտը տարջին կորուստը իրենք պիտի ելնին պարսաւանքի սիւնին դրան։

ԹԱՔԼԷՍԵՐԸ

ԿԱՄԻԹՆԵՐ

ՀԱՅ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ ԳՈՅՈՒԹԻՒՆ ՈՒՆԻ՞

Ո՛չ, պիտի պատասխանէր անկասկած ամէն հայ եթէ ներկայ ելլար Մայիս 28ի հայ հանրապետութեան 11րդ տարեդարձին տարբեր տարբուած հանդէսին, ուր ակնարկութիւն մը անգամ չկատարուեցաւ ներկայ Հայ Հանրապետութեան մասին։ Շեշտակը ըսելով, եւ ալ հայ ելլալուս բերանովս, երբեմն ամէն աւելի վարանեցայ, ծանուցս, գտնուած մէկվայրս, հայրենակիցներս, տրեանակիցներս, մասնաւոր խնամքնութեամբ մ'անցուցի, բարեբաղդաբար հաւատացի թէ հայ եմ եղեր, ինչպէս ամէն անոնք որ ներկայ էին այն հանդէսին և իրենց ուսուցանի գունանին վրայ եռատաք յաւելում մ'ընելու բազդը չունէին, բնականաբար հանդէսը կազմակերպողներու յատուկ եռատաքը և ո՛չ թէ դայն արտաքին ոլորտներու սեփական եռատաքը։

Ապրիլ 24ի ցաւագին ոգեւորութիւնները չմոռցուած, տա նոր ու աւելի ահաւոր ցաւ մ'ալ, որ ցժբաղդաբար իրական ցաւերու ալ պատճառ դարձաւ, ֆիզիքապէս չափահաս և ոգեկան բարոյապէս երեխայ որբերու միջև տեղի տալով արիւնաքաբերու և բանտարկութեան։

Շատ բնական է որ ինծի պէս մեր նոր հայրենակիցները, մինչև իսկ Պէյրութի փոզոցներու մէջ իւզուած կամ մուրացիկ-բազաքաղաքի հանգամանքով թափառող Մըթվէլի կիներ, զարմացան, ու պիտի զարմանան որքան տեսն որ մեր գաղութակցութիւնները չարունակեն իր

(Շար. տես Դ. էջ Ա. սիւնակ)

Ի ՋՈՒՐ

Փ. Շ.Ի ՑԻՇԵՑԱԿԻՆ

Ամէնուրեան ափերունները ճոգիս իզո՞ւր [թափառի
Հեւոս, տարտամ երազներով օրորուն...
Ի զո՞ւր, ա՜ւա՜ղ, անդադար
Կը կանչեմ ու կը կանչեմ
Քեզի, ո՛վ դու երազներուս մարմնա- [ցած պարենը...։
Հոգեվարքի [ողբ]ներով կականչուն
Ի զուր փարեմ մռայլումը վսեռուս՝
Ալեքանչներու պես սրտիս խորն վիրխա- [լրի։
Մանչ երբ ճչէ իւր զանգակը ոգբագին
Տառապանքիս անտանելի, անաւոր
Հանգրաստորեն ճչեմ յաւէս լուռ ու մունջ
Ի զո՞ւր պիս լաս զոյնումովկ դասն, [վերցին
Ո՛չ ինձ համար, այլ քեզ համար ո՛վ [ինեզ կին...

Ա. ՏԱՆԱՆԱՆ

ՊԱՏԱՍԽԱՆ

Պ. ՍԻՍԱՔ ՔԷԼԷՇԵԱՆԻ

Ցարգելի Գր. Քէլէշեան՝

Կը փութամ պատասխանել «Լիբանանի 425 rդ. թիւին մէջ «Խորունի ճամար ձեր ինձի ուղղած բաց նամակին։

Պէտք է լաւ գիտնամ որ «Խորուն»ով պատմուած ճամարտութիւն մը ապացուցանել չէ եղած նպատակս այլ լոկ ուզեցայն գեղեցիկ ոճ մը վերլուծել եւ երբ բուն եռեւոյթեան փոխ փոխ խուրիւններ բրի, զայն աւելի բնդունելու համար էր։ իսկ խորունի ճոգեկան փոխրիկ վերլուծումը կարծեմ իմ իրաւունքս էր, քանի որ պատմութիւն մը չէր բրածս։

Դուք կը յիշեմ թէ ֆամանեան Ժողովոն զանգի դէմ մը ուներ, եւ այդ «խորտան» դէմը, իմ «խորունս»ով յայտ նածիս վրայ պաղարիւնութեան կը վերագրէք զարմացական տեսով մը ասելցնելով թէ «ասկէ սիրտ» մը ունի եղերեր, որ նէտ է իմ խոսածս։

Ալեներ։ացին 1922 թն Գէյրուրի մէջ Թոփրամ—Քալէր իր զանգանութեան համար կախուելը ճամարուրիւն է, սակայն սա բսել չէ թէ նրա պատճառը Ժողովոն եղած է։ եւ թէ նոյն իսկ Ժողովոն եղած է չեմ գիտեր թէ ինչ նպատակի համար բրաւ զայն։

Ձեր նախաբանին մէջ կը յիշէք թէ ձեր նպատակը «խորունը վերջնականը «ճեղել եւ լուսաբանել» է։ սակայն ձեր նամակին մի մեծ մասը, վերջաբանը մը ձեռով կը լեցնէք զիսնը ռաւիրելով թէ երբ եղած եմ ականատեսը Ամանոսի վերջին անցուդարձերու զանոնք գրի առնեմ հրատարակելու նամարանիանոսի մէջ։

Թէ որ ես, ինչս ալ Ամանոսի մը եղած չըլլայիս այլ ձեռով պիտի պատասխանէի ձեզ։ Սակայն Ամանոսի մը եւ բոլոր հոգիով սիրոց մը զայն իր փառերով եւ բռնաւորութիւններով կաւ զէր ուրախութիւնս յայտնել ձեզ, վասնզի կը տեսնամ թէ դուք կը հետաքրքրուիք տակաւին անցեալով եւ կը փափաքիք որ ուրիշներ ալ սորվին պատմական Ամանոսի վերջին հերոսամարտը եւ անկումը։

Իմ պատասխանս ձեզի նպատաւոր պիտի բլլայ։ Ես ալ կը մտածէի ուրիշ տարեներ նման, թէ մարդ երբ գրէ լոկ գրելու ուրախութեան համար։ ապիկա լաւ է գրականութեան համար եւ գրագէտը կրնայ գրել ոեւէ ժամանակի ոեւ է մի բան, բայց պատմութեան համար, եւ մանաւանդ հենադատական պատմութեան համար այլ է։ Պատմութիւնը գրողը իր հանոյքեն աւելի պէտք է նկատի առնէ հատարակութեան տանը։ Ամանոսի վերջին դէպքերուն պատմութիւնը արդէն գրուած է օրիւմանեներու բնդարձակ ծրարով մը ապակի տակաւին մեր ասենի վինագը չի ներեր որ զայն հատարակութեան ձեռքը տանք, եւ մանաւանդ ճոն պիտի դատապարտուին պատասխանատուներու անդգին տարքմը որ տակաւին ժամանակը չէ։

ՃՇԻՒՈՒՄ ՄԸ.— Դուք կը կարծէք որ Ամանոսցիներ սիրեցու Թոփրակ—Քալէ եկան Քոլ. Լօրանի գլխաւորութեամբ սխալ է։

Ամանոսցիներ Թոփրամ—Քալէ եկան Քոլ. Տր Գրիսոսի գլխաւորութեամբ։

Լօրան Կիլիկիոյ երջիկ զօրաց ծր ղամանատարն է, սիրեց Տր Գրիսոսն Կիլիկիոյ Հիւս. զօրաց. ադարէն Ամանոսի երջանիկ, որ ամանոսցիներու առաջնորդութեամբ եկաւ Թոփրամ—Քալէ։

ՄՈՆՈԶՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Գէյրուրի Հայասէր Սրեսփոխան Տիար Տօքթ. Էյուպ Թապէրի, Նիւ Եորք հրատարակուող «the Nations» թերթի մէջ 1921 եւ 1929 թն գրած երկու, յոյժ ճանաչողական յօդուածները յաջորդաբար կը լեհրատարակեմ, Տիար Թապէրի պես գիտակից եւ հայ ցեղի տառապանքներուն կարեկից հայասէրներու վարդապիրական զգացումները մեր տարագիր ցեղի բեկորներու ծանօթացնելու նախաձախնդրութեամբ։

Բայց ինչ կերպով ալ Վեհաժողովին մէջ գոհացում արուի խաղաժութեան անոնց պահանջներուն, բացայայտ իրողութիւնը այն է թէ Հայերը իրենց սարսափելի տանջանքներովը և զոհողութիւններովը, իրենց կռուելու մէջ հաւատարմութեամբ գաղնակից պետութիւններու դասին՝ համար, և դարերու իրենց տոկուն ու յամառ դիմադրութեամբը Թուրք բարբարոսութեանց հանդէպ, չհեցան կատարեալ Անկախութեան իրաւունքը։

Այս իրաւունքը իրենց արուեցաւ Խաղաղութեան Վեհաժողովին Փետրուար 1 ին այն յայտարարութեամբը որով բոլոր Թուրք դերիշխանութեան տակ գտնուող ոչ Թուրք ցեղերը կազատագրուէին։ Բայց Հայ ժողովուրդը, ինչպէս իր միւս Մերձաւոր Արեւելեան բաղադրիչները կը կարծի մեծ Ռազմավարական պետութեան մը պաշտպանման և առաջնորդութեան։

Գոյս Նուպար Փաշա Ազգային Հայկական Կեդրոնական Կոմիտէի Բարիզ, խօսելով իր ժողովուրդի կողմանէ Խաղաղութեան Վեհաժողովին մէջ ըսած է թէ Հայաստան ի նպաստ է նման հովանաւորութեան մը։

Հայ Հայրենիքը կը պարունակէ էական պէտքերը ապագայ յաջող, Աղատ, Անկախ Պետութեան մը։—Լաւ հողագործական և արդիական աղբիւրները, վաճառականի աղբիւրները, վաճառական ազգային զգացում եւ տոհմային դասա իրականութիւն, վարչական կարողութիւն։

Բայց ինչ որ Հայերը կը կարօտին ճիշտ այն է ինչ որ բոլոր Մերձաւոր Արեւելքի ժողովուրդները կը կարօտին։

Կարողութիւն եւ յանդգնութիւն ժանր խմբակցական կուսակցական խարութիւնները մէկդի դնելու գիտակցութիւն տեսնիքական, ներկայ յառաջդիմութեան էական մասերուն, նիւթական աղբիւր, եւ պէտք եղած պաշտպանումը իրենց զարգացման և յառաջդիմութեան դէպի Ազատ, Անկախ Պետութիւն։

Մեր ազգայիններու ուշադրութեան

Մեր առած տեղեկութեանց համաձայն Տիար Տօքթ. Էյուպ Թապէթ, քաղաքիս երեւելի փաստաբաններէն Հապիպ Էֆ. Թապէթի հանդէպ կատարեալ վատահութիւն ունի, որովհետեւ անիկա ալ իրաւագուրկ ազգերու իրաւունքները պաշտպանելու բազմամանութեամբ օժտուած է։

Այս պարագան կը յանձնենք մեր ազգայիններու ուշադրութեան ներկայ Երեսփոխանական ընտրութեանց ինչպէս նաև ամէն առթիւ։

Վարչութիւն
«Լիբանանի»

Հայ քանանայ մը կսպանուի Սոֆիայի մէջ

Սոֆիա լոյս տեսնող «Տնէվնի Պուլկար Հերթի համառօտ Սոֆիոյի գիւղի քահանան սպաննուած է Յովակիմեան Սեփանոս արք-եպիսկոպոսի առջեւ։ Զօրամիս առաջ յիշեալ քահանայի որդին սպաննած էր գիւղացի մը Յովսէպ Կիրակին։ եկեղեցական սարսաղութենէ վերջ մի քանի հաւատացեալներ եկեղեցիի մէջ սկսան գանկոծել քահանան, որու բարեկամները միջամտեցին եւ սկսան կռուիլ կռիւ մը որու ընթացքին սպաննուց գիւղացին որդին։ սկսաւ դանակի հարուածներ առ քահանայի կուրծքին, որը մեռաւ խոցրանին առջեւ։ Տ. Սեփանոս Սրբազանին առքերան մօտ։ Մարդասպանը յանձնուեցաւ փոխ.։

Ս. Խ.Երանի թէ ոնիրի մէջ իսլամական զայն չգտնուէր։

ԿԵԱՆՔԸ

ԳՐՐԸՔ—ԽԱՆԻ ՄԷՋ

Նոր կազմուած Սուրիոյ քաղաքական եւ տնտեսական տեսակէտով մէկ կարեւոր քաղաքն է Գրրքխան, որ ներկայիս չատարդանալի վիճակ մը ծր պարզէ։

Իր չգաւորութեան մէջ ինքն իրեն կարեւորութիւն տալու յատկութիւնը կազմակերպութեան տեսակէտով, շատ խեղճ վիճակ մը ունի. քաղաքին մէջ նեռուած զանի տկնարկ մը բաւական է այդ պարագան հաստատելու համար։

Թազապետարանի այս կացութեան պատճառը ոչ այլ ինչ է այլ տեղական պայմաններու անգիտակ անձերու ձեռքը գտնուիլը։ Այս պատասխանատու զանկան կառավարութեան նկատմամբ ունենալ պայմաններու անգիտակ անձերու ձեռքը գտնուիլը։ Այս պատասխանատու զանկան կառավարութեան նկատմամբ յանձնելով Գրրքի Խանի գործունեայ բնակչութեան ծառայութիւն մը մատուցանել կը փափաքինք։

Այս տարի հունձքը արտասովոր կերպով բերքառատ է ամբողջ կեդրոնի մէջ արժանի տարան մը գոյութիւն չունենալուն պատճառաւ խեղճ երկրագործներ վաճառականներու դերի դարձած են։

Զօրս հինգ տարիներէ ի վեր տեղացիներ Սօնա եւ ուրիշ վնասակար միջատներու պատճառաւ մեծ վնասներու կենթարկուին ու այս վնասները կը կրկնապատկուին երկրագործներ գրաստաւ մը չգոյութեան պատճառաւ բնակչութիւնը տարուած է տակաւին գրած փոխ առնել։

Սուրիոյ արմատի չատարանը նկատուող այս քաղաքին մէջ գրաստաւն մը հիմնուիլը պիտի կատարէ փրկարար դեր։ Ոյժ պիտի օգտուին թէ կառավարութիւնը եւ թէ ինքնատնտեսիչ վաճառականներու տարեկ երկրագործները։

Գովելի է ուսիչատակութեան արժանի թազապետական բժիշկ Տիար Լեւոն Տ. Գրիգորեանի ծառայութիւնը որու շնորհիւ Ամբգի լիճէն գոյացած ճանճաճառներուն հեռեւանք եղող մալարիան յիսուն առ հարիւր հանմեմատութեամբ նուազած է։

Անկազմակերպ թազապետարանով վատառոյզ օգով եւ անտեսական արդնահատելի պայմաններու տակ ընկնուած Գրրքի Խանի հոտոր բաղդատարութիւն մը կարելի է համարել Ալի Նիզամ էֆանի դէյը, գեղական ընդհանուր քարտուղարը (Քեաթիպ Առ) որու մասուցած ծառայութիւնը եւ ընծայած գիւրութիւնները անմոռանալի են։

(Շար) Ժ. ԱՌԷՄԵԱՆ

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ԵԳԻՊՏՈՍԻ «ՅՈՒՍՍԲԵՐ»Ի ՀԱԼԷՊԻ ԹՂԹԱԿԻՑ «ՎԱՀԱԳՆ»Ի

«Յուսաբեր»ի Մայիս 17 թիւին մէջ «Վահագն» սարագրութեամբ «Իմակ վար — Հնչակ համագործակցութիւն» վերնագրով ձեր յօդուածին մէջ. իմիջն այլոց, 1923 Սեպտեմբերի Սուլեյման Օղափոխութեան երթալս կը վերագրէք մասնաւոր Մեսրոպ մը եւ մեջտեղ կը բերէք թղթակցութեան գրուած «պատգամագիր» մասնակ մը վագրի «Բը ջիջներու» ուղղեալ։

Արդ, ներկայ երեսզոլոմ կուգամ հրապարակաւ եւ բացարձակապէս հերքել այս վերագրումը, որ ազգերու եւ ժողովուրդներու խաղաղութիւնը վրդովելու նպատակ ունի, եւ կը պատասխանէ որ յիշեալ նամակին «լուսաբերպար՝ բլիթեն» հրատարակէ տասը օրուայ միջոցին, հակառակ պարագային թերեւս ապա պիտի զգամ օրենքի միջոցաւ պատասխանելու ու պաշտպանելու ամենապատ եւ բազմաբնակ իրաւունքներս։

ՀԱԼԷ՝ ԿԻՐԻԼԷՍԷՐ՝ ՏԷՄԻՐՃԵԱՆ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՀԵՐՔՈՒՄ

«Լիբանան»ի Նս. 425 եւ 29 Մայիս 929 թուակիրի տեղ. բաժնին մէջ «Կուսակցական կուիւ Քէմբի մէջ» գրուած լրատուութիւնը՝ բոլորովին անճիշդ կեսեր ունի։

Մայիս 28ի առթիւ պատահած միջադէպերուն՝ ոչ մէկ Հնչակեան մասնակցած է։ Իսկ երբ Դաշնակցական «Զատիկնամ որբ»երու դէմ կարմիր արիւն ունեցող երիտասարդներ զենուած են, ճոն ուրեմն Հնչակեան կուսակցութիւնը գործ չունի, քանի որ կուսակցութիւնս բոլորովին դէմ է սոյնպէս մանաւանդ դէպքերու եւ զանոնք կը դատապարտէ այնքան՝ որքան ո եւ է լուրջ եւ արդար ազգային մը։

Վստահ, որ յանուն մամուլի օրէնքին՝ տեղ կուտաք մեր սոյն ճերմնագրին՝ առ այդ, ճանեցէք բնդունիլ մեր ծնորհակալութիւնները։

Ի դիմաց
Ս. Դ. ՀՆՉ. ԿՈՒՍ.
ԼԻԲԱՆԱՆԻ ՇՐՋԱՆԻ
ՎԱՐԻՉ ՍԱՐՄԱՆ
ԿՆԻՔ

Մայիս 28ի առթիւ անախորժ դէպք մ'ալ

Մայիս 28ին, առաւօտեան ժամ մը 4,30ին Ա. վրանաքաղաքի անօրէն Գր. Նազարէթ Նազարկեան, Առաջնորդարան գալով կը յայտնէ ազգ. վարժարանները փակման համար կատարուած որոշումը մասնաւորներու կողմէ որու վրայ փոխանորդ Սրբազան դիրքով մը կը հրահանգէ Վարժարանի Տնօրէնութեան գաղտը դադրեցնելով երկոտա ուսանողութիւնը առնել չէրկայութեան, սակայն, դժբաղդաբար, այս հրահանգը չգործադրուած, կարգ մը երիտասարդներ կը հասնին ու կը պարտադրեն փակել Վարժարանը։ Տնօրէն Գր. Դանիկ Դաւիթեան նոր հրահանգ կը խնդրէ Առաջնորդարանէն ու կը փակէ Վարժարանը։ Բարեբաղդաբար անմիջապէս վրայ կը հասնին սահիկաներ և խնդիրը կը փակուի առանց մրկալդեալի։

Բան մը աւելի լաւ է ու օրինաւոր որ երկու կուսակցութիւններ դան հանդիպումի եւ միասնաբար ու հանդարտութեամբ կատարեն հանգամանային բոլոր սոնները։

Ձերբակալուածները տրակուած

Մայիս 26ին հայ հանրապետութեան սարեշարքին առթիւ վրանաքաղաքի Ս. Խաչ եկեղեցւոյ շրջափակին մէջ պատահած եղրայրասպանութիւն եւ արիւնոտ կռիւի միջոցին բանտարկուածները արձակուած են, անոնցմէ մէկը մեր ոն կը մնայ Ֆրանս. հիւանդանոցը։

Երեսփոխանական ընտրութիւններ

Վաղը տեղի կունենան ընդհանուր քուէարկութիւնները։ Ընտրական պայքարը մասնաւոր կազմակերպութիւններու մենաշնորհ եղած բլլալով, Առաջնորդարանը պաշտօնական յայտարարութեամբ կը յայտնէ իր չեզոքութիւնը ընտրական գործերու մէջ ժողովուրդը յայտարարելով ազգ. արժանապատուութիւնը արտատուող տեսէ քայլ չառնել ու գիտակցաբար կատարել քաղաքացիական պարտականութիւնը։

Տնտեսական խորհուրդի մէկ գործնական որոշումը

Տնտեսական Խորհուրդը, որ կազմուած է Տիար Միհրան Տամատեանէ եւ ուրիշ ծանօթ ազգանուն անձնաւորութիւններէ, որոշած է հանգանակութիւն մը կատարել Առաջնորդարանի անցեալ տարուան բացը փակելու եւ կարգ մը անհրաժեշտ պէտքերը լրացնելու համար։

Հանգանակութիւնը նկատելով կիսամիջոց եւ ներկայ անհրաժեշտութիւն մը միայն ապահովող տամանափակ միջոց աւելի լաւ կըլլայ որ Տնտեսական Խորհուրդը օր առաջ պարագրէ քնի Ազգ Տարեգրի գրութիւնը։

ՀԱՅԱՍՏԱՆ

Հինգ միլիոն ռուպլիի եկեղեցի մտ չորս միլիոն ռ. Երեւանի մէջ

Հինգարարական աշխատանքները օրէ օրէ կը ծաւալին Երեւանի մէջ ինչպէս յայտնի է, Հայպետշինը կը կառուցանէ մօտ չորս միլիոն ռուպլիի շէնքերը։ Ընդլայնման Ընտանարուժական Ինստիտուտի երկու շէնքերը։ «Ընտ» Թերիսթի նկուղները, պահածոյի գործարանը, կառուցանողներու ակումբը, մէկ առն Զորգեշէնի աշխատակիցներուն յատկացուելու համար, պետական ապահովագրութեան (պետապ) շէնքը կաշեգործարանի մէկ մասը առներ անոր բանւորներուն համար, եւն...։ Պիսաւորա շէնքերը պիտի աւարտուին։ Համալսարանի սահմանին մէջ Ֆիզիքթերարէոթիկ էնստիթիթիւն, Ընտամիքուն մը Ֆիզիքօքիմիական աշխատանոցը Ակնարուժական քլինիքը։ իսկ քաղաքին մէջ մեքենական գործարանը անոր բանւորներուն համար կառուցուող առնը, եւն...։

Ալեւաւորի Ժող. Կոմիսարիատի կողմէ Ղարաքիլիսայի մէջ այս տարի պիտի կառուցուի հինգանոց մը Լենինական Կեդրոնական շարժուն հիւանդանոց մը։ Երեւանի մանկական քլինիք եւ մասուրներ, Օ.անգեզուրի եւ Ալլահվերդիի հանքագործներուն համար պիտի կառուցուին առներ։ Ղափանի մէջ հանքագործներուն ակումբ, 500,000 ռուպլիի ընդհանուր արժողութեամբ։ Ընիի պետական համար պիտի կառուցուին մօտ 140,000 ռուպլիի շէնքեր։

Կաթնատնտեսական կօոպերատիսներ

Մարտ 20 էն սկսած է կաթնատնտեսական կօոպերատիսներ հաստատուելիք ընտրական պայքարը, որ պիտի վերջանայ Ապրիլ 20 ին։ Առաջ այդ պայքարը կեդրոնացած էր Լոռի Փամբակի եւ Լենինականի զառաներուն մէջ, իսկ ապրիլի սկիզբէն պայքարը տարածուած էր նաեւ գառաներուն մէջ։

Այս պայքարի ընթացքին ծրագրուած է առաջին հերթին ուշադրութիւն դարձնել վարչական մարմնի վերակազմութեան վրայ ներգրաւելով բառարկները, չքաւորները եւ կիները որոնք աւելի մօտ կանգնած են կաթնատնտեսական կօոպերատիներին, անհրաժեշտ վայրերն ուղարկուած են վարչութեան անդամները առաստանառ աշխատակիցները եւ հրահանգիչները պայքարը ղեկավարելու համար։

Պոլսեցի Գրողներու Միութիւնը

Խորհրդային Հայաստանի գրականագրական գրողներու միութիւնը ծրագրած է [illegible] մասնայական գրական երեկոյներ կազմակերպել բանակի ակումբներուն մէջ։

Առաջին հերթին գրական երեկոյթներ տեղի պիտի ունենան մի տարեալ բանակի Փոմաքիի անուան եւ կայարանի ակումբներուն մէջ։

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ ԿԵԱՆՔԻ ՈՒ ԳՈՐԾԸ

1. Կեդր. Վարչ. Ժողովը, իր վերջին նիստին մէջ, որու կը նախագահէր փոխ-առենապետ Յ. Ս. Ագաթոն Պէյ, անգամ մը եւս լրջօրէն զբաղեցաւ կեսարիա հաւաքուած օրբերու քաւոտ հարցովը, եւ հիմնուելով Նիր Իսք Բ. լիգի ներկայացուցիչ Միս Տուայթի ցանկին վրայ, որուն Միութեան պաշտպանութեան ներքեւ առնել յանձնարարուած 61 երկսեռ օրբերը, որ պիտի ընդունուին Պէյրութի Քէլէկեան Սիսուան Որբանոցին մէջ, ի հարկին յաւելուածական յարկաբաժնի մը առիւ։

Հակառակ օր ներկայ արամազրելի հաւոյթներու ոչ իսկ լրիւ կը բաւեն Հ. Բ. Ը. Միութեան տեղական եւ նը զատաբնակ Հաստատութեանց ու ազգեն ծանրակոյ յանձնառութեանց, կեդր. Վարչ. Ժողովը սառանձնեց նաեւ բոլորին թաղուած այդ խեղճ ազգ հաղատարութիւնը, որ բազմաթիւ տարիներու համար տարեկան չուրջ 1500 ոսկի ծախք մը կենթադրէ, քանզի ուած բարեյաջող արտաքսութիւններ եւ լիաբոյս թէ օրբանոց Մարմինները եւ օրբաբեր ազգայիններ իրենց դրական օժանդակութեամբ առնելի պիտի՝ քանն Միութեան այս նոր բեռը զոր ուրիշ ոչ մէկ կազմակերպութիւն յոժարեցաւ առանձնել։

Բա այսմ, հեռագրուեցաւ թէ Ազգային Գարիրարքարան, որ օրբեր ուն կեսարիայէն Պէյրութ փոխադրութեան մասին պէտք եղած տեսչութիւնները ըլլան, եւ թէ Միութեան Գոկիրեի Շրջանակային Յանձնաժողովին, որպէսզի օրբերը ընդունելու եւ տեղաւորելու մասին այժմէն կարգադրութիւններ ընէ։

2.— Կեդր. Վարչ. Ժողովը խոշորին վշտակրութեամբ արձանագրեց մեր ազգացեալ Մինաս Չերազի, որ, ինչպէս յայտնի է Միութեան չուրջ 700 անգամ ոսկի նուիրատուութիւն մը ըրած է իր Յարելեանի հիմնադրամով, և որուշեց սգասել որ Չերազի նախագահած Ակն գիւղը եւ կամ նուազագոյն չէն ունեցող հաւուցուի Հայաստանի մէջ։ իր ցանկութեան համաձայն այդ գումարով փոքրիկ դպրոց մը հիմնելու համար։ Միեւնոյն ատիթով, մեծ հայրենասէրի անունը ըստ կանոնագրի նշանակուցաւ Միութեան յետ մահու Գառաւոյ Անդամ։

3.—Հաճոյքով կը ծանուցանենք թէ կեդր. Վարչ. Ժողովի խորհրդական անդամ Տ. Գէորգ Էֆէնդի բարեսիրաբար ազնիւ զգացումով մը որ իր յուսկանչին է Միութեան կը նուիրէ ընդամենը չուրջ 300.000 ֆրանկ արժողութեամբ Գարիերի մէջ „հող մը չոր առուներով, իւրացանչիւրը երեք յարկաբաժին օրուն վրայ գնելով պիտի ուտլցնէ գոյից երեք տնակներ եւ, որպէսզի ոժան վարձքով հան բնակին հայ համեստ գործաւորներ։

4.— Մեկնուեան նուիրատուութեան հիմնադրամէն 6000 անգլ. ոսկի արտաքսուած ըլլալով Աղեքսանդրիոյ Մեկնուեան Մասկազարեէի չինութեան համար օրը արդէն լրացած է Կ. Վարչ. Ժողովը հինգ հարիւր ոսկի նոր վարկ մը եւս քաւեցուցին։ Մասկազարեէին չորոգուր եւ կանաչ բուժին համար։

5.— Անուգար եւ Նուազարաչէն» լոյս տեսած ըլլալով փափաքողներուն ձրիաբար կը արտաքրուի։

Ընդ. Տնօրէնութեան կողմէ եւ Տ. Խաչատուր Ս. Ժամկոչեանի (Տիրոյ) ծախքով հրատարակուած այն գեղատիպ գունակերազարդ դրքոյկը կը գտնուի Վահ. Գոչոս Նուազար Փաշայի կենսագրական եւ նուազարաչենի մասին չանգան ծանօթութիւններ։

ՌԱՖԻՔ ԴԻՒԱՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

ՍՈՒՐԻԱԿԱՆ

Թաղապետական նոր տուրք Հալէպի մէջ

Թաղապետարանը Հալէպի գիւղերէն կամ մօտակայ վայրերէ քաղաք բերուած բերքերուն վրայ տուրք մը դրած է կշիռքի տուրքին վրայ կատարուած զեղչէն գոյացած բացը փակելու համար։ Կը տեղեկացուի թէ պարտիզպաններ պիտի բողոքեն այս կարգադրութեան դէմ։

Հոմսի պատարման վիճակը ցնցուած

Ժողովրդական դիմումի վրայ մի քանի ամիսներէ ի վեր Հոմսի մէջ տիրող պաշարման վիճակը վերցուած է Ս. Գոմիսերութեան վերին պատուիրակ Պր. Պրիւյեր Դոմասկոսէն Հոմս գալով Թաղապետարանի մէջ պաշտօնական հաղորդած է յորդորելով ժողովուրդը որ հանրային անդորրութիւնը չխանգարեն։

Կորսուած ինքնաշարժներ

Մի քանի օր առաջ Դամասկոսէն Պաղտատ դացող երկու բեռնատար գամպիոններ կորսուած ըլլալով կը կարծուէր թէ Պէտէվիներու կողմէ գրաւուած էին, սակայն հաստատուած է թէ յիշեալ երկու ինքնաշարժները քարուտ տեղ մը մնացած են, մեքենավարներուն մին անօթութենէն կիսամեռ վիճակի մէջ ըլլալը, իսկ երկրորդին հետիոտն թափառելու ատեն պէտէվիի մը միջոցաւ դէպի իր վրանը փոխադրուիլը հաստատուած է։

Նոր գարիի բերքը

Հալէպի նոր գարիի բերքը յոյժ առատ եղած է եւ մեծ քանակութեամբ Դամասկոս բերուած ըլլալով, գարիի գինը 40 տոկոսի իջած է։

Տնտեսական տագնապը մեղմացնելու համար

Ս. Գոմիսերութեան ելեւմտական ոգասարկութեան պետ Պր. Լէքէք Պէյրութի վաճառականներէն մէկ մասը, գանազան տարիներով, իր մօտ հրաւիրած եւ ներկայ անտեսական տագնապի մասին անանցմէ լուսաբանութիւններ խնդրած է։ Կը յուսացուի որ այս կերպով կարելի պիտի ըլլայ վերջ տալ տիրող անտեսական տագնապին։

Սուրիացի իսլամ ուխտաւորներ

Ռիտէի Ֆրանս հիւպատոսարանէն Ս. Գոմիսերութեան քաշուած հեռագրի մը համաձայն Սուրիացի ուխտաւորները ճէպէլի Ըրֆանէն վերադարձած են առողջ ու անվնաս։

Հրէաները Երեսփ տրու մը կուզեն

Մեծ Բաղունպեսի ընկերակցութեամբ հրէայ պատգամաւորութիւն մը ներկայացած է Վ. Բ. չապեսին եւ յանուցած խնդրագիր մը օրով հրէայ հասարակութեան համար Երեսփոխանական եւ Թագաւորական աթոռ։

Նոյն պատուիրակութիւնը ներկայացած է նաեւ Պարոն. Սալոմիքին։

Ջրաելեկտրական կայաններ

Յանձնախումբ մը կազմուած է Մերձաւորը եւ Նահր Ալ-Պուլ Ալիին ելեկտրական լոյսով օժտելու պարագան քննելու համար։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Գաստիէ խանըմ մահուան դատապարտուած

Կազի Մուսթաֆա Քէմալ փաշայի եէմ վերջին մահափորձ մը կազմուած էր հաստատուած ըլլալով Գաստիէ Խանըմ եւ իր ընկերները մեղսակից են, պատժական օրէնքի 55, 56 եւ 71 յօդուածներուն համաձայն, Ընդհանուր դատախազը պահանջած է անոնց մահուան դատապարտութեանը պայմանաւ որ մահապարժը գործադրուի Գուրպան Պայրամէն վերջ։

Ամանաբկուած են Ֆօքթ-Էրտէան, Նասրը, Ըհմէտ վէ Գէֆիզ պէյեր ինչպէս նաեւ Գաստիէ, Նատիէ Խանըմներ եւ Մատամ Ֆուֆու։

Սահմանագլխի հրամանատարին սպաննութիւնը

Իսլահիյէէն կը տեղեկացնեն թէ հինգ անծանօթներ սահմանագլուխին հրամանատարը հրապարակաւ սրճարանի մէջ սպաննած ու քաղաքէն փախած են։

Սիրարարները կը հետապնդուին

Նոր տուրքեր Թուրքիոյ մէջ

Դիւրավառ եւ ջերմութիւն արտադրող մէտ տեսակ նիւթեր տուրքի ենթակայ եղան. այս որոշումի համաձայն արէթն ու կոյծ հանը (չագմաղ) տուրքի ենթակայ են։ Այդ տեսակ նիւթեր պիտի վաճառուին մենաշնորհով մը։

Կազի փաշայի թանգարանը

Կազի Փաշան իր սեփական ազարակի Մարմարա տաղանի մօտ շինուած Մարմարա դղեակին մէջ Յունիս մէկ ին փառաւոր հանդէսի մը պիտիտայ բոլոր Դեսպանները, արուեստական անտառի մէջ ձիով իսկ տաղանին մէջ մակոյկներով պտոյտներ պիտի կատարուին։

Վենապիքներու մէջ երկպառակութիւն

Հիճազի գրաւումէն առաջ այդ շրջանի դեկավարութիւնը խստացուած էր Խալիֆ Իպն էլ Ռիւշիդի որ այս խստման իրականացած չըլլալէն դայրացած, իր մարդերով այս օրերս մինչեւ Մէքքէի մօտերը գացած է, կը վախցուի որ տեղական յարձակում մը կ'ընէ։ Խալիֆին միացած է նաեւ Ընպէյէ ցեղերու պետը Իպն Համիտ իր կողմնակիցներով։

Աֆղանիստանի սահմանագլխին վրայ

Մոսկովյէն առնուած լուրերու համաձայն, բուսաֆղան սահմանագլուխին վրայ կը շարունակուի հրոսակային կռիւներ։ Հրոսակներու նորաձեւ զէնքերով զինուած ըլլալու պարագան կասկածիլ կուտայ որ անոնք կը հովանաւորուին զօրաւոր տերութեան մը կողմէ, սահմանագլուխի գիւղերուն մէջ կը տիրէ սասկում, հրոսակներ անխնայ կոխոտան կը բարձրացնեն բաց երեսով զուրս ելլող կիները։

Պարսկաստան ռուսական ճաւեր ծախու կառնէ

Սեւ ծովու ռուս առեւտրական նաւերէն հինգը Պարսկական կառավարութիւնը ծախու առած է, այս նաւերը պիտի գործածուին պարսկային ծոցի եւ արեւմտեան Հնդկաստանի ծովեզերքներուն մէջ։

Անուէյի տրկած մը

Ամերիկայի Գրլեվըլէնտ համալսարանի Բէօնթիկեան հաստատութեան մէջ հրդեհ մը պատահած է, 115 հոգի մեռած եւ 250 հոգի վիրաւորուած են։

Երկրաշարժ Պարսկաստանի մէջ

Իսրատանի կողմերը նոր ցնցումներ պատահած են, հարիւր բնակարաններ քանդուած, 3000է աւելի անձեր մեռած եւ 10.000 մարդիկ անապատան մնացած են։

ՍԱՐԳԻՍ ՏԻՐՈՒՆԻ ԿԱՄ ԵՂԲԱՅՐԱՍՊԱՆ ԳՆԴԱԿԸ

ՍԱՐԳԻՍ ՔԷՏԷՐԵԱՆ (ՏԻՐՈՒՆԻ)

Գ.

Գրեց՝ Ճ. ՊԱԼԵԱՆ

(22)

Հայ կաթոլիկ, բողոքական, յոյն, ասորի և քաղդէացի երեւելիներ, խառն ժողով մը գումարելով, կ'որոշեն անվտահութիւն յայտնել տիրող քաղաքականութեան դէմ և պահանջել բաւականաչափ զէնք կամ դիւրութիւններ քաղաքէն հեռանալու համար։ Կացութիւնը անհանդուրժելի դարձած էր։

Այդեսանոներու մէջ տեղի կ'ունենային սպաննութիւններ, առևանգումներ և հրդեհներ, հացի տագնապ կը տիրէր, կառավարութիւնը կարելին կ'ընէր քաղաքը պարենաւորելու համար։ Ֆրանսական և հայկական ոյժերու ինչպէս նաև Լօրանի տրձակազէն զօրաբանի պաշտպանութեան տակ, հարիւրաւոր սայլեր, կ'օգնին ժողովրդին արմտիք և բանջարեղէն փոխադրել, կարմ մը միջոցի մէջ 60 թօն ցորեն ամբարուեցաւ. անձ գլուխ օրական 300 կրամ հացը բաժանեցաւ։ անձ գլուխ օրական 300 կրամ հացը բաժանեցաւ կառավարութիւնը։

Հայ կամաւորական խումբ մը, ֆրանս. կառավարութեան հրամանով, օգնեց հանեց Հաճը—Գէրի (Խաչակիր) հայ կամուրջը, քէմալական ոյժերու փոխադրութեան համար ստեղծելով անել մը, մինչ Լօրանի զօրաբանը, Ճիրան—Մանեսաթա—Ատանա շրջանի մէջ ռազմական ու մարդասիրական արշաւք մը վերջ հասցուցին։ Հոգեկոռքի գիծին ուղղութեամբ, մինչև Տարսոն ամբաստ ամրածելով ամէն կողմ։ Այս արշաւախումբի, ընկերացած էր նաև հայ կամաւորական խումբ մը։

Վերջապէս հասաւ Մուսթաֆա Քէմալի երազած ժամը, յունական բանակի մէջ ծագում առած երկպառակութեան շնորհիւ։ Յոյն կուսակցականներ կը պահանջէին շարունակել կռիւը և տիրանալ վերջնականապէս գրաւեալ հողամասերուն, իսկ ընդհանուր հրամանատարութիւնը կը հակառակէր։

Մուսթաֆա Քէմալ այս առիթէն օգտուելով, Արտաքին Գործոց Մինիստր պէյի միջոցաւ, Զոր. Տիւ Ֆիւէոյի հաղորդեց հետեւեալ հակառաջարկները, որոնք նախապէս խորհրդակցութեան նիւթ եղած էին Ֆրանսա—Թուրք հաշտութեան վաւերացման համար։

1.— Ինամութիւնները պիտի կրնան վերսկսիլ ուզուած պահուն, Լոնդոնի մէջ որոշուած մէկ ամսուան պայմանաժամը ջնջուած է։

2.— Գերիներու փոխանակութիւնը անմիջապէս տեղի պիտի չունենայ։

3.— Ժողովուրդը չպիտի զինաթափուի։

4.— Թուրքիոյ թաղուելիք հողամասերուն, ֆրանս. զօրախումբերու պարպումը տեղի պիտի ունենայ. չրջաններու համաձայն, 15 և 8 օրուան պայմանաժամի մէջ փոխանակ 2 և 1 ամսոյ։

5.— Ֆրանս. զօրքերու մեկնումին և Թրքական զօրքերու ժամանումի միջև 18 օր միջոց պիտի ըլլայ։

6.— Ներսում պիտի յայտարարուի Թուրք զօրքերու ժամանումէն յետոյ ֆրանսական գրաւման ներքև գտնուող Թուրքերու։

7.— Ուրֆայի և Ալէքսանդրէթի միջև ո՛չ մէկ հաղորդակցութիւն պիտի ապահովուի։

8.— Ո՛չ մէկ երաշխաւորութիւն տեղական ազգաբնակչութեանց համար։

9.— Ո՛չ մէկ երաշխաւորութիւն ֆրանսական գաղութներու։

10.— Ֆրանսա պիտի չմիջամտէ Կիլիկիոյ ռազմական կազմակերպութեան։

11.—Ֆրանսայի վերապահուած տնտեսական գծի ջնջում - Ֆրանսայի արուեստի առաւելութիւնները նամակի մը մէջ պիտի մանրամասնուին.

12 Թրքо—Սուրիական սահմանագլուխի միջև ո՛չ մէկ գրաւման գծի պիտի գտնուի։

13.— Սահմաններու որոշագրութիւն պիտի ըլլայ այնպիսի եղանակով որ Գաղատի գիծը սնայ Թրքական հողամասին մէջ և Թրքական գիծը Ալէքսանդրէթէն Թնդանօթի մը հասողութեան չափ հեռու ըլլայ։

1921 տարւոյ Մայիս ամսուան տրուած այս հակառաջարկները. Ժէն Տ'Արքիւէյի կողմէ ներկայացուեցան Ֆրանս. խորհրդարանին որ յետ վրճաբանութեան, նման հիմերու վրայ մերժեց կատարել ո՛ւ է բանակցութիւն ու Միւնրը պէյ վերադարձաւ ձեռնունայն։

Ֆրանս. կառավարութիւնը, սակայն, նկատելով որ մերձագոյն կարեւոր ժողովներ ու դաշնագիրներ համաձայնութեան համար, նպատաւոր վախճաններու յանգած են մասամբ վերջացած է նաև գերման մղձաւանջը, ըստ որում պարտեալ Գերմանիա յանձնառու եղած էր ամսական մէկ միլիոն ոսկի տանջանք, միջազգային գիներու հաստատման, առ դաշնակցեցուցուն, որոնցմէ Ֆրանսա պարտ սառնար 60 տոկոսը Թօն իսկ մերժումի պարագային, դաշնակից ոյժեր պիտի գրաւեին Բիւհրի շրջանը, Գերմանիա հարկադրուած էր ընդունիլ իր առաջարկները, ուստի մերժումը զատաւ, միւս կողմէ տեսնելով որ յունական բանակը պատակումի մէջ է իսկ Մուսթաֆա Քէմալ ֆրանս. կառավարութեան հետ յանկացական հակամարտութեան մէջ գտնուող տերութիւններու քաջալերութիւն ու օգնութիւն կ'ստանայ։

(Շարունակելի)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՏԻՐՈՒՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Շար. Ա. էջի Ե սիւնակէն

յենց ներկայ օրով ուղղութիւնը։ Եւ ինչու չզարմանալ։

Հոս միջանկեալ հարցումներ ընել կարելի է յարմար է ու անհրաժեշտ

Ա.— Հ. Ց. Դ. կուսակցութիւնը իրաւունք ունի՞ իրեն սեփականացնելու Մայիս 28ի ազգային օրը քանի որ Հայաստանի ազատութեան համար տարիներ թափած են ամէն դասակարգէ նոյնիսկ ամէն տեսակ ու հաւակէ հայեր։

Բ.— Մ. Դ. Հնչ. կուսակցութիւնը կ'արգելուա՞ր իր ընդդիմադիրի խառվարարի դերով։

Գ.— Կարելի չէ՞ ու տեսլի պատասխանել որ մեր կուսակցութիւնները, մասնաւոր կերպով Հ. Ց. Դ. Կուսակցութիւնը, գովելի վերանձնութեամբ մը. ազատի բարին ամէն ինչէ Ս. Դ. Հնչ. Կուսակցութեան, Մայիս 28ի տարեդարձին առթիւ կատարելու եղբայրական հրաւէր մը, որպէսզի իսկապէս ու բացարձակապէս համազգային բնոյթ ունենայ Մայիս 28ի ազգային օրը յարգուի համազգային համագումարով։

Դ.— Հ. Ց. Դ. Կուսակցութեան այնքան պարզ մէկ զանցութիւնը չէ՞ք հաւատար որ համազգային բնոյթ պիտի տայ յաջորդիւ, Նոյեմբեր 29ի հայ Եպիսկոպոսին Հանրապետութեան 9 դ տարեդարձի տօնակատարութեան։

Ե.— Ներելի է որ օրուան նախագահ բարձրագոյն «ազատի կոչում» բացատրութիւնը գործածէ կարգ մը առաջարկներու կողմէ յարուցուած ընդդիմութեան ու հակաբրօքանի համար։ Լսարկեցո՞ւ արդեօք թէ ազատները ո՞ւր և ինչո՞ւ կ'արձակեն իրենց կոչումները։

Եզրակացնենք. ամէն հայ, նոյն իսկ բովանդակ մարդկութիւնը և մասնակցիր պատմութիւնը կը հաստատէ թէ հայը անկախութիւն ձեռք բերու 1918 Մայիս 28ին, թէ այս հանրապետութիւնը հոգիս երկու տարի քայլակոխելէ վերջ դրսի տնտեսական ցեղերու թշնամութեան պատճառաւ և քիչ մը դիւանագիտական դէպքերու բերումով, Հայաստան ըստացաւ Խորհրդային վարչաձեւ թէ Հայաստանը հայուն է և հայը Հայաստանն։

Թելադրութիւն.— Իրրև կազմակերպուած այժ, հարկ է որ մեր կուսակցութիւնները փութան կանգնել համերաշխութեան կոչոցը, բարի օրի նակ հանդիսանալով այլոց։

ՕՏԵԱՆ ՈՐԴԻ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Առաջնորդարան պաշտօնապէս կը յայտարարէ թէ ներկայ Նրբսփոխանական ընտրութեանց առթիւ կը պահէ իր բացարձակ չեզոքութիւնը եւ ապատ կը թողու ժողովուրդը ուղղակի պէս քուէարկելու, պայմանաւ սակայն որ գիտակցաբար շարժի եւ Ազգարժանապատուութիւնը բարձր պահէ։

ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ
հնչ

ԱԶՔԸ ԼՈՅՍ ԱՆՈՒՇ ՍԻՐՈՂՆԵՐՈՒՆ

Տիար Ժոզ Սիմոնեան Թուրքիոյ մէջ բացած է անուշեղէնի ընդարձակ գործ մը, լոգում Սթամպոլի սիրահարները թող փութան օգուտիլ առիթէն։

Հասցէ՝ Confiserie J. S.
[locoum Stamboul] Tartous
8—1

ԲԱՐՍԵՂ ՉԷՐՔԷԶԵԱՆ
Եւ
ԿԱՐԱՊԵՏ ՏԱՔԷՍԵԱՆ
ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

Սուգ էլ Նուրիէ թիւ 23 Գէյրաւր

Ընդլիսկոն, Ֆրանսական եւ այլ ընտիր կերպասներու մթերք։ Ամենավերջին նորաձեւութեամբ դարձասուած զանազան հագուստեղէններ։

Անգամ մը այցելողը տ'ուրիշ տեղ դիմելու հարկ չ'պիտի տեսնէ։



Ա. ՏՊԱՆՃԵԱՆ
Եւ
Կ. ԱՐԸՃԵԱՆ

ՄԻԱԿ ՀԱՅԿ. ԿԱՀԱՒՈՐԱԳՈՐԾ (Skockdkճ) ԵՒ ՎԵՐՄԱԿԱԳՈՐԾ

Կաւրօ փոզոց ճէժէ։գէ
Գանկանոցի Ամբ Թիւ 244

Կը ճարդեն եւ կը պատրաստեն Սայոճի, սենեակի եւ մահճակալի ամէն տեսակ կարասի ճներ եւ կանաւորումներ, եւրոպական եւ արեւելեան ճաշակով նստարաններ, վարագոյրներ, տիվաններ, աթոռներ, պարզ եւ զարդարուն վերմակներ եւ ամէն տեսակ արդուզարդեր։

ՍԻՆԷՄԱ ԳՕԶՄՕԿՐԱՖ
CINEMA COSMOGRAPHE

Սիրուած արթիսք ՖՐԷՏ ԹՕՄՍՕՆ կը ներկայացնէ

ԷՐՕՏԻԻ ՀԱՆԿԵՐՈՒ ՄԷՋ։

Անուն 15 դրուագներով արկած ոլոց նեռանուր տրամ մը ատ կը կատարէ առաջնակարգ դերը խիստ մեծ յաջողութեամբ։

ՕՍԿԱՐ ԿԸ ԽՆԴԻՑ

Վեց մասերէ բաղկացած գեղեցիկ Ֆիլմ մը

Գէյրուքի մէջ առաջին անգամ ըլլալով, եղանակի ամենայարմար տեսարաններ

ԹՍՐՁԱՆ ԵՒ ՄՆՏՍՈՒ ԱՐԿՍԾՆԵՐԸ

Իրանալի տեսարաններ 15 դրբուագներով ուրկրպարզուին Ընտանի վանդաւոր արկածները, պատրաստուած ԺԻՕ ՊՕՆՕՄՕյի կողմէ։

ԼԻԲԱՆԱՆԻ
ԳՈՐԾՍԿՍԼՆԵՐԸ

Գր. Կիրակոս Տօնիկեան Գէյրուք Էմբ
Գր. Կիւլէսեր Տէմիրճեան Հալէպ։
« Վահան Ուզունեան Գէյրուք
« Մկրտիչ Փէքէնեան Կարասն
« Յարութիւն Արբնեան Գուլկարիա
« Սամուէլ Գրճնեան Վարբերտաւն
« Իսկենտեր Վարդեան Մոնթէվիտէօ։
« Վահան Ավետեան Թէգնիա։
« Մրճաս Աշտարեան Գուենեա. Այբէս։
« Աբիսողոմ Խրիմեան Սանբավլ։
« Յակոբ Աշտարեան Գիւվալեան։

ՀԱՆՆՍ ԱԶՍՐ
ԶՈՒԼԱԳՈՐԾ

Դիւրամատչելի գիներով եւ կատարեալ ճոգատանութեամբ կը պատրաստէ զլխարկի կազապարներ եւ ամէն տեսակ ձուլածոյ գործեր։

Ակրոբ փոզոց Թիւ 36 (Բրավիոս Թաղ)

ԳԼԻՆԷ ՇԻՆԵԼ
ՓԱՓԱՔՈՂՆԵՐՈՒՆ ԱԶՔԸ ԼՈՅՍ

Լիբանանի տպարանին մէջ օտա դիւրամատչելի գիներով, կը պատրաստուին ամէն տեսակ գլխեներ։ Այս գործին համար մասնաւոր վարպետ մը ուղիներ որ ոսկորի վրայ կը պատրաստէ ամենանուրբ եւ գեղարուեստական գլխեներ։ Հարիւրին 20 գեղց. առիթին օգտուցէք։

Վարչութիւն
ՅՈՎՍԷՓ ԼԻԲԱՆԱՆԻ

ՅՕՔԹ Ց. ՅՈՎՍԷՓԵԱՆ
ՄԱՍՆԱԳԷՏ ԱՏԱՄՆԱԲՈՅԺ

Կը դարմանէ ակռայի ամէն տեսակ նիւանդութիւններ եւ կը պատրաստէ օսկիի ակռաներ յոյժ դիւրամատչելի գիներով եւ առանց յարգելի յանախորդներու ցաւ պատճառելու։

Հասցէ — Պատրիարքարանի Ղարաղեպ փողոց Գէյրութ։

ՊԱՆԴՈԿ—ԼԻԲԱՆԱՆ
ՕՏԵԼԻ

Պատիւ ունինք ծանուցանել մեր յարգելի յաճախորդներուն որ մասնաւորապէս հայ ընտանիքներու գոհացում տալու համար, մեր ներկայ պանդոկ—Լիբանանը էն զատ եւ անոր շատ մօտիկ, վարձած ենք երկրորդական յարկաբաժին մը՝ օդատուն բարձր, եւ առողջապահիկ պայմաններով օժտուած ուր ամէն դիւրութիւններ պիտի ընծայուին.

Յ. ՅՈՎՀԱՆԻՄԵԱՆ

ՊԱՏԵԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ

Կը յայտարարեն իրենց յարգոյ յանախորդներուն թէ Գուերնի մօտ ուսկերիչներու օտկայի իրենց խանութին մէջ ոսկերիչներու յատուկ ամէն տեսակ զարդեղէններ կը ծախեն, դիմացներուն ընծայելով ամէն տեսակ դիւրութիւններ։ դիւրամատչելի գին։

ԼԻԲԱՆԱՆ ՏՊԱՐԱՆ

«Լիբանան» տպարանին մէջ կը կատարուին, հեռուեալ գործառնութիւններ.

Ամէն տեսակ հարսանեկան հրաւիրագիրներ (100 հատը 75 Ս. Գ.) Հիւրերու յատուկ շտաբի պարկեր, մանրավաճառներու յատուկ զանազան տուփեր, կոշիկի եւ դիխարկի տուփեր, դեղարաններու յատուկ էթիքէթներ եւ տուփեր ու տոմարներ, թժիշկներու յատուկ էթիքէթներ [Régistre], պանդոկապետներու եւ սրճարաններու յատուկ տետրակներ, Ֆանելայի, գուլպայի, թղթադանակի տուփեր, շաքարի, լոգուփի, շորլայի, շապիկի, բուտայի, սիկարէթի տուփեր, քսաց վիկիթներ 100ը 30 Ս. գրուշի, հարսանեկան եւ նշանախօսութեան հրաւիրագիրները սրպարանէս առնող յարգելի յաճախորդներուն համար ձրի շնորհաւորութիւն։ Դպրոցական տետրակներ եւ զանազան գրենական պիտոյք։ Կը տպուին ամէն տեսակ գիրքեր, հայերէն ֆրանսերէն արաբերէն եւ թուրքերէն լեզուներով ամէն տեսակ յայտարարութիւններ։

Վերոյիշեալ գործառնութեանց համար յարգելի յաճախորդներուն կ'ըսենք որ ամէն տեսակ դիւրութիւններ կատարեալ ճոգատանութեամբ ու խղճմտութեամբ։ Ցանձն արարութեանց համար կարելի է դիմել նախ Գր. Պարեւ Ճնճեանի էմփ — Փոստարկղ 724։

ՆՇԱՆ ՆԱՃԱՐԵԱՆ (ԺԱՄԱԳՈՐԾ)



Կը նորոգէ և կը ծախէ ոսկիէ, արծաթէ և նիքէլէ գրպանի եւ պատի ամէն տեսակ ժամացոյցներ, գիւրամատչելի գիներով, և կատարեալ ճշգրտութեամբ օգտուեցէք առիթէն

Հասցէ.— Ժորժ Բիգօ փոզոց 32
Գէյրուք

ՊԻ—ՊԱ—ՊՕ

Թատրոն—Պարեզ—Հաշարան, գարեջրատուն

ՏՆՕՐԷՆ ԹՐԻՆԵԱՆ [ԴԵՐԱՍԱՆ]

Ընտիր Սարայ Հատէ (ասա) գեղեցիկ գրախառնիսիլ պարեզ անդուգական ճաշարան. Ըմբան — Մաքուր — Ընտանեկան

8—6

ՅՕԳՈՒԹ ՆԵՀԵԳԻՏ ՄԵՕԱՆՈՒՄԵԱՆ
ՄԱՍՆԱԳԷՏ ԱՏԱՄՆԱԲՈՅԺ—ԶԱՀԼԷ

Կատարեալ խղճմտութեամբ ու առանց իր յարգելի յաճախորդներուն ցաւ պատճառելու կը դարմանէ ակռայի ամէն տեսակ հիւանդութիւններ, կը պատրաստէ յոյժ խնամեալ կերպով ոսկիէ ակռաներ Դիւրամատչելի պայմաններ։ Օգտուեցէք առիթէն։

ՀԼԻՅԻ ՄՈՒՀԵՄԷՏ ՖԵՂԼԷՐԻ
ՀԱՆՐԱԾԱՆՕԹ ԱՍՏՂԱԲԱՆԵՆ
Եւ
ԲԱՂՏԱԳՈՒՇԱԿ

Իր հրամանատարութիւնները ներքուն վրայ ուսուցուած է Ոգեկարգութեան ու հիրնօթիզմի նորագոյն գործառնութիւնները։ կորուստներ փնտռող, ֆիզիքական կամ բարոյական զանազան ցաւերէ տառապողներ, իրենց ներկայով կամ ապագայով մտահոգուողներ թող փութան ու զիրար գրեն նեն կատարեալ գոհացում։

Հասցէ.— Պապիարիս ձորճ Բիբօ
փոզոց Թիւ 33 (48—17)



ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ

Ազգի եւ յայտարարութեան համար Վարչութեան գիմաց յոր գայ ազգայիններէ եւ ազգային Մարմիններէ կրնայ բուն փոխարժէքի կանխիկ վճարել համաձայն ազգային օրէնքի։

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ ԼԻԲԱՆԱՆԻ

ԸՐՆԹՑԱՐՈՒՄՆԵՐՈՒ ԵՒ ԳՈՐԾԱՏԷՐԵՐՈՒ
ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ

Հայ, Ֆրանսայի կամ արար վաճառականներ, խանութպաններ և ամէն տեսակ գործատէրեր կրնէ գտնել ուրիշ ազգերու հանդէպ գրմել Մերձ Արեւելքի Որբերու Ընդհ. Միութեան գրասենեակը Թրամվայի ընկերութեան մօտ։ Զի պիտի գտնեն կատարեալ գոհացում շնորհիւ լուրջ գործունեայ և ճարտարիմ արհեստաւոր տաներու, որոնք կրնան պատրաստել ամէն տեսակ արհեստներու մէջ։

16—16 Մ. Ա. Որբ. Ընդհ. Միութիւն

Տէր եւ պատասխանատու տնօրէն
Փ. ԱՃԷՄԵԱՆ